


մշտական կանոնաւորութեան մէջ կը պահէ արդարութեան զգացումը : Որովհետեւ, մինչեւ արդարութեան փափաքը անձնական զգացում մըն է, օրէնքը, ապրուած փորձառութիւններու՝ զառւած և ճշգուած նկատողութիւններու արդիւնք, հանրային սկզբունք մըն է, ժամանակի և ընկերութեանց ըրջաններուն մէջէն յառաջացած, և մեծ միտքերու հաւանութեամբը կընքուած :

6. Բայց ո՞չ արդարութեան սէրը և ո՞չ օրէնքին յարգանքը պիտի չարժէն ոչինչ, եթէ բան մը՝ բարյական ուրիշ զօրութիւն մը չփոխարէք զանոնք կեանքի : Այդ զօրութիւնն է անկեղծութիւնը, համագումարին քաջութիւնը : Սրտի անվերատահ յօրդում, անիկա նախանձախնդրութիւն կը ստեղծէ հոն, ուր, առանց իրեն, լոկրաս մը պիտի մնար օրէնքը . զիմազրութեան անընկճելի ողի մը կը կազմէ հոն, ուր, առանց իրեն, լոկրաս մը պիտի մնար արդարութիւնը . ու, առաքինութեան այլազան ձեւերուն տակ, փիլիսոփայ կ'ընէ մարզը բախտին գտժանութիւններուն դէմ, անդհատ ու անվեհեր՝ կեանքի դժուարութիւններուն մէջ, ամրակուռ և անուաճ՝ փորձութեանց մոլորեցնող սաղրանքներուն առջև :

7. Մովսէս և Եղիոս . օրէնքն ու անկեղծութիւնը, արդարութիւնն ու անձնաւիրութիւնը. այդ երկուքն է որ կը խօսին Յիսուսի գիտակցութեան մէջ, յիշեցնելով իրեն երուազէմը, ուր պիտի երթար, վերջին անգամն ըլլալով : Ու անոնց լոյսովն է որ անիկա թարորի փառքին մշջէն կը տեսնէ լերան ստորոտը կեանքի դժնագակ գաւանութեանց մէջ գաւարուող մարդկութիւնը, և աւելի հնուուն՝ Պողոսթայի կախազանը : Իր ցեղին հոգիէն վըրթած դոյդ մը ճիշերն անոնք, որ իր կոչումին՝ իր փրկարար պաշտօնին գիտակցութեամբը կը լիցնեն իր սիրալ, իր պարտականութեանց զգացումը նորսդեռզ և զօրացնելով անոր մէջ : Ու իր անձին և զօրծին, իր գերին և պաշտօնին վրայ ազօթասոյզ խոկումի այդ պահուն, իր աշակերաները կը տեսնեն զինքը փառաւորուած աստուածային մեծվայելչութեամբ .

վասնդի չկայ մարդկային հոգիին մէջ զինքը ստուգապէս բարձրացնող բան մը՝ քան պարտականութեան սէրն ու կամքը, որ իր կատարելութեան կը հասցնէ, կամ, կրօնական բացատրութեամբ, կը պայծառակերպէ մարզը :

ԱԲԵՂՈՅ



ՊԱՂԵՍԻՆԻ ԱՅԼԵՒԱՅԼ ԱՆՈՒՆԵՐԸ

Այն երկիրը, ուր բնիկ հին ցեղերուն հետ խառն յաջորդաբար ապրեցան Քանաւացիները, Երայցեցիները, Յոյները, Հռոմացիները, Բիւզանդացիներն եւ Արաբները, գարեւու ընթացքին ունեցած է այլ և այլ անուններ որոնք ծագում առած են հոն բնակող ժողովուրդներէն ու հոն տեղի ունեցած կրօնական անցքերէն :

1. — Քանանու Երկիր կամ Քանան .

Այս է երկրին ամենէն հին անունը . ան կը կոչուի նաև Քանանցոց Երկիր : Խոկ Սուրբ Գրոց մէջ այս անունով կը ճանչցուի Յորդանանի արևմտութը տարածուած ամբողջ երկիրը : Քանան բառը կ'երեկի յեղիպատոս Թէլ-Ամարնայի մէջ զտնուած ասորակոն աղիւսներուն կամ պնակիտներուն վրայ Քինախի կամ Քինախնի ձեռվ, խոկ եղիպատական արձանագրութիւնները ունին պլ-Քա-նի-նա (= Քանան) բառը :

2. — Ամովրհացոց Երկիր .

Սուրբ Գիրքին մէջ քանի մը տեղեր (Յեսու Ի. 18, Ամովս Բ. 10) կը յիշուի Երկիր Ամովրհացոց, առնելով անունէն հին ցեղի մը, որ Խսոյցելացիներէն առաջ ըլլակած էր հոն : Նոյն անունը կը գտնուի դարձեալ Թէլ-Ամարնայի աղիւսներուն վրայ : Ամովրհացոց երկիր ըսելով առաւելապէս կը հասկցուի Պաղեստինի հիւսիսակողմին գաւառամասը :

Պաղեստին կոչուած է նաև Երկիր Քեսացոց (Եւք Գ. 17. ԻԳ. 5) հիթիթական քանի մը ցեղերու անունով, որոնք անոր հարաւը կը բնուկէին (*), բայց բաւն Քե-

(*) Ցիշել պատմութիւնը Աբբահամի, որ Մաքիլացի աղարակը գնեց Եփրոն Քեստացիէն :

տացւոց երկիրը Քանանու հիւսիսը կը գըտնուէք :

Ելից Գիրքի Երբորդ զլխուն մէջ Պաղեստին կոչուած է նաև Երկիր Փիւեզացւոց, Խեւացւոց և Յերուացւոց (Գ. 17) յանուն այն ցեղերուն որոնք կը տիրէին Պաղեստինի հարաւամասին :

3. — Երայեցւոց Երկիր .

Յակոր նահապետի որդին՝ Յովսէփ Եղիպտոսի բանտին մէջ Երկիր Երայեցւոց կ'անուանէ իր հայրենիքը, ուր վաճառուեցաւ իր եղբայրներէն :

4. — Խրայէլի Երկիր .

Երբեմն այս անունով կը կոչուէր հրէական տասը ցեղերէ բաղկացած բաժանեալ թագաւորութիւնը միայն, և երբեմն՝ ամբողջ Պաղեստին : Թալմուտներն ալ այսպէս կը սիրեն կոչէլ Երկիրը : Այս միննոյն անունը կու տայ նաև Տիրոջ հրեշտակը, որ Եղիպտոսի մէջ Յովսէփին Երեցաւ ու պատուիրեց՝ առնել Մանուկը եւ իր Մայրը ու դառնալ իր հայրերու Երկիրը (Մատթ. 3. 20), Ներկայիս ալ Սիոնիստները լնդունած են այս անունը, որ համառօտագրութեամբ քանդակուած է Պաղեստինի այժման դրամներուն և նամակադրոշներուն վրայ :

Ասորեստանցիք Մար-Ախարրիի կամ Արեւելեան Երկիրն (Միջերկրականի ափունք) մէջ առած էին Պաղեստինը, բայց ձանօթ էր իրենց նաև Յուլայի Երկիր (Մաթ-Եառւտու) անունը ինչպէս նաև Խրայէլի թագաւորութիւնը՝ զոր կ'անուանէին Ուրիի սան Երկիրը (Մաթ-Հումրի), վասնզի Օմրի կամ Ամրի թագաւորը նոր հարստութիւն մը հիմնած էր Մամարիոյ մէջ և զայն մայրաքաղաք ըրած էր այդ հարստութեան :

5. — Յուլա .

Բարելոնի գերութենէն յետոյ ըոլոր Խրայէլացիները՝ այսինքն Յակորի կամ Խրայէլի գաւակները առ հասարակ ներայ (Եառւտ) կոչուեցան, այդ պատճառաւ երբեմն Յուլա անունը տրուեցաւ ամբողջ Պաղեստինի : Ստրաբոն յոյն աշխարհագիրը Յուլան կը դնէ Փիւնիկէի և Սիւրիոյ և միւս կողմէ Եղիպտոսի մէջ պարփակուած երկիրը : Անտոնինոս Պիոսի կայսրութեան ժամանակ, 139 թուականին (Յ. Ք.), Պաղեստին անունը Հռոմայեցւոց պաշտօնական գրութեանց մէջ անցաւ : Եւսերիոս և Յերոնիմոս այս անուամբ ճանչցուած երկիրը կը տարածեն՝ հարաւէն մինչեւ Եղոմայեցւոց Ելաթ քաղաքը (Ելանեան կամ Աքապայի Ծովածոցին վրայ), եւ հիւսիսէն՝ մինչեւ Պելլա և Հիսպաս (Տիրերական Ծովուն մօտ) : Հինգերորդ գարուն Պաղեստին կը բաժ-

6. — Եհովայի (կամ Եամվէի) Երկիր .

Խրայէլի Երկիրը, որ կոչուած է Երբեմն պարզապէս Երկիր (Հոռոթ Ա. 1, Երեմ. ԺԲ. 4), Աստուծոյ միայն կը պատկանէր, որ իրեն բնակավայր ըրած էր զայն Երայեցիք անոր արզիւնքը միայն վայելելու իրաւունք ունէին՝ Ղեւտացւոց Գիրքի սա հատուածին համաձայն, «Իմ է Երկիր. Քանզի պանզուիստք եւ նժղեհնք էք գուք առաջի իմ» (Ղեւտ. Խե. 23) : Ովսէ մարգարէ նոյնպէս կ'անուանէ զայն Երկիր Տեան կամ Երկիր Եամվէի (Թ. Յ.) : Ասոր հոմանիւ իմուստով է որ Երայեցւոց թուղթին մէջ (Ժ.Ա. 9) գրուած է Երկիր Աւետեաց եւ թուց Գիրքին մէջ (ԼԲ. 11) «Երկիրն զոր երգուայ տալ Արբահամու եւ Խահակայ եւ Յակորայ», այսինքն՝ Ասոտացուած Երկիրը :

7. — Պաղեստին .

Որքան որ այս անունով կ'իմացուի Սրբազն Պատմութեան յիշատակած Երկիրը իր ամբողջութեամբ, բայց և այնպէս բնաւ Երբեք աստուածաշնչական անուն մը չէ Պաղեստին : Անոր Երայեցերէնն է Պիլիստիմ կամ Փղշտացւոց Երկիր : Սուրբ Գիրքին մէջ այս անունը կը տրուի Ներկայ Պաղեստինի հարաւ-արևեմտեան Երկրամասին : Ցովսեպոս, որ մեր թուականի առաջին գարուն գրած է իր Պատմութիւնը, այս սեղմ իմաստով կը գործածէ Պաղեստին անունը : Հերոդոտոս հինգերորդ դարուն (Ն. Ք.) կը յիշէ Պաղեստինի մէջ ապրող Հարաւային Սիւրիոյ բնակիչները, ու այն ատենէն յոյն զրովներու քով գործածական եղաւ Սիւրո-Պաղեստին բացատրութիւնը, որով ցոյց տալ կ'ուղղուէր՝ մէկ կողմէ Փիւնիկէի և Սիւրիոյ և միւս կողմէ Եղիպտոսի մէջ պարփակուած երկիրը : Անտոնինոս Պիոսի կայսրութեան ժամանակ, 139 թուականին (Յ. Ք.), Պաղեստին անունը Հռոմայեցւոց պաշտօնական գրութեանց մէջ անցաւ : Եւսերիոս և Յերոնիմոս այս անուամբ ճանչցուած երկիրը կը տարածեն՝ հարաւէն մինչեւ Եղոմայեցւոց Ելաթ քաղաքը (Ելանեան կամ Աքապայի Ծովածոցին վրայ), եւ հիւսիսէն՝ մինչեւ Պելլա և Հիսպաս (Տիրերական Ծովուն մօտ) : Հինգերորդ գարուն Պաղեստին կը բաժ-

նուէր երեք մասերու . ա) Պաղեստին Առաջին, որ կը պարունակէր Յուգան և Սամարիան, բ) Պաղեստին Երկրորդ՝ Գալիլիա և Գերին Յորդանանի երկրամասը և զ.)

Պաղեստին Երրորդ, որ Բերսարէէն մինչեւ Ելանեան կամ Աքապայի Մովածոցը երկարելով՝ Կ'ընդգրկէր Մովարի հին երկիրը :

Այսպէս Պաղեստին անունը, որ Փղը տացոց փոքրիկ երկրին անունն էր, տըրուեցաւ Եգիպտոսէն մինչև Սիւրիա երկարող երկրին ու այդ անունը անփոփոխ մնաց մինչեւ վերջ :

Հսկնք արդէն թէ ներկայ Սիւնիստները դադրեցուցած են երկրին Պաղեստին յարջորջումը, որ Հրեաներու՝ անցեալին մէջ ամենէն ոլսերիմ թշնամիները, Փղտացի-

ները, կը յիշեցնէ, ու հիմա Խարայէի Երկիր (Երէց Եղբայրէ) քաղցրահնչիւն անունը կը գործածեն :

8. — Սուրբ Երկիր .

Այս անունը՝ որ յիշուած է Զաքարիայի մարգարէութեան (Բ. 16), Իմաստութեան (ԺԲ. 3), Երկրորդ Մակարյաց ցոց (Ա. 7) զիրքերուն և Փիլոն Երրայեցիի զբութեանց մէջ, ոռվորական գարձաւքրիստոնեաներու համար երկրորդ գարէն սկսեալ : Եւ իսկապէս Պաղեստին սուրբ և նուիրականացած երկրն է, վասնդի հոն ծնաւ Աստուածորդին ու հոն ապրեցաւ եւ ընդ մարգկան շրջեցաւ :

Հայացոյ, Մ. Ե. Ն.

Բ Ա Ր Ե Ս Ո Մ Ա Ր Ո Յ Ի Ւ



«Ո՞վ է ընկերը» հարցումիդ՝ ա'յս պատասխան .

Մարդ մ'Երիխով կ'երբար հետի, ինչն առանձին .

Դարանակալ զողերը զայն կողովտեցին,

Ու բողուցին զայն զերդ մեռել մը անպատան :

Քանանայ մ'որ այդ խեղն մարդուն հովեն կ'անցնէր,

Տեսաւ զայն . բայց չը ժեղեցաւ իր ճամբէն բնաւ :

Դեւտացի մ'ալ անցաւ յետոյ, որ նոյնն ըրաւ .

Երրորդ անցուդ մ'ունեցաւ սիրս մը անձնըւր :

Սամարացի մ'եր, որ գրասէն նայելով վար,

«Ես՝ զն մարդ» ըստ . Անիկա ձի մը նեծած էր :

Իշտ մարդուն հով, եւ զըլուխն առնելով վեր,

Կարեկցուրեամբ ըստ . «Ո՞ր տեղ է ցաւդ, եղբայր» :

Զինջ զինիով օծեց անոր Տռորուած մարդինն,

Իր գրասին վրայ առաւ զանի՝ դեռ անկենդան,

Ինչ հոգաց ծախմբ՝ սանելով զայն օրեւան . . .

Պիտի սիրուի միւս բարեսիրս Սամարացին :

Թրզմ. Հրանդ Մարկուագ

JEAN AICARD